

նի գլխաւոր աշխատութեանց տիտղոսներուն, — ցուցակ զոր իր գիտական որոնմանց մէջ ընկղմած բարեկամէս խլել կարենալու համար հերոսական յամառութեան ու համրերատար պնդումի երկար ճիգեր թափելու ստիպուցայ, — ինչպէս եւ թարգմանութիւնը Գիտութեանց Ակադեմիային ներկայացուած իր կարեւորագոյն աշխատութիւններէն երկուքին հաղորդագրութեանց, որ տպուած են այդ կաճառին Ստենագրութեանց հատոքներուն մէջ (Comptes-rendus de l'Académie des Sciences) ու վերջաբանին այն ճառին զոր Մանուէլեան արտասանած է կատաղութեան միջազգային չամազումարին մէջ որ տեղի ունեցաւ 1827ին Փարիզի Փասթէօրեան չաստատութեան մէջ եւ ուր մեր հայրենակիցը մայֆէրի պէս հսկայ գիտուններու հիացական արտայայտութեանց առարկայ դարձաւ:

Այս բոլոր աշխատանքը կատարելէ թառոյ, կրցայ նաեւ համոզել Մանուէլեանը — ինչ որ դիւրին զործ մը չէ — որ Անահիտ մէջ հրատարակելու համար տար ինձի մէկ քանին այն գծագրութիւններէն որ իր գիտերէն ոմանց ապացուցումը կը կազմեն, այդ գծագրութիւնները անտիպ են եւ առաջին անգամ Անահիտի մէջ է որ լոյս կը տեսնեն:

Գիտութեանց իրազեկ ընթերցողներուն համար, կը կարծեմ թէ այս բոլորը մասնաւոր շահեկանութիւն մը պիտի ներկայացնէ. իսկ անիրազեկները ազգասիրական խոր հաճոյք մը պիտի զգան անշուշտ՝ որոշ գաղափար մը կազմելով կարեւորութեանը վրայ այն տեղին զոր գիտական աշխարհին մէջ կը զրաւէ մեր վաստակաւոր հայրենակիցը:

Ա. 20ՊԱՆԵԱՆ

ԵՐՈՒԱՆԴ ՄԱՆՈՒԷԼԵԱՆ

Տասը տարիէն աւելի է որ բազգն ունի՞ Փասթէօրեան չաստատութեան մէջ աշխատիլ Մանուէլեան բարեկամիս հետ նոյն սենեակին մէջ: Ամենօրեայ յարաբերութիւն մը, այդ միջավայրին միանգամայն խաղաղ ու գրգռիչ մթնոլորտին մէջ, փոխագարձ վսասահութիւն մը՝ սրտագին մտերմաթենէ մը ծնած, առ ի ցոյշ ուրիշ տիտղոսներու՝ ինծի ասպահով ձեռնշաստութիւն մը կրուան հայ գիտունի գեղեցիկ դէմք մը Անահիտի ընթերցողներուն ներկայացնելու:

Երբ առաջին անգամ մտայ այն սենեակին ուր Մանուէլեան արգէն տասնկընագուտ տարիէ ի վեր իր նշանաւոր աշխատութիւնները կը հետապնդէր, իր բազմաթիւ հետախուզութեանց վրայ խստավէս քիչ բան գիտէի: Շատ խորհրդապահ նկարագիր մը ունենալով ու բացառիկ գիտական համեստութիւն մը, մեր բարեկամը անոնց

միայն կը բացուի որմնց վրայ լիսկատար վսասահութիւն ունի... լեզէն չեն անոնք: Գիտէի սակայն Մաթիտա Տիւգալի Հիւառաւաբանութեան գեղեցիկ գրքէն թէ Մանուէլեան վերջնական նպաստ մը բերած էր ջղային գրութեան նուրբ կազմածքին մէկէ աւելի վիճելի կէտերուն ուսումնասիրութեան: Ծանօթ էի այն աշխատութեանց զոր անկից ի վեր Փասթէօրեան հաստատութեան մէջ կատարած էր մայրերակին (aorte) խոցերուն (lésion), թերանափ եւ կատաղութեան, մարդկային այդ սոսկալի հիւանդութեանց մէջ ջղային բջիջներու ախտաբանական մասնայտուկ երեւոյթներուն վրայ, մարդկային եւ անսամնական սփրոյերօգներուն վրայ: Լամածէի նաեւ թէ Մանուէլեան անզուգական թեքնիկագէտ մըն էր: Մեծ մասամբ իր ճիգերուն է որ մանդէաբանները կը պարտին սիֆիլիսի սիֆիրօքթէթը հիւսուածներուն մէջ երեւան հանած ըլլալնին: Այդ նիւթին մէջ մասնագէտ եղաղներէն ոչ մէկը կ'անգիտանայ թէ օրիաններուն մէջ սփի-

րոքէթը գումաւորելու լաւագոյն մեթօսը
Մանուէլեանին թեքնիքն է:

Այս բոլորը գիտէի իր աշխատանոցը
մտած ատենա: Եւ սակայն պէտք է հոս
խստավանիմ որ «այս բոլորը» ոչինչ էր
հնա իմանալիքիս քով:

Պէտք է այդ սասամնորդի մարդուն
աշխատիլը տեսած ըլլող՝ գիտնալու հա-
մար թէ ի՞նչ է կատարելագործեալ թեք-
նիքը ամենէն անչաւատալի մանրակիսու-
թեան վերջին աստիճանին հացուած: Մա-
նուէլեան ամէն ինչ իր ձեռքով կ'ընէ:
Ինքն խակ կը լուայ իր սրուակները, կը
պատրաստէ իր հակազդիչները, կ'անջատէ
եւ ի՞նչ ինամքով՝ այն օրդաններու հատ-
ուածները զոր կ'ուզէ սաստմասիրել: Յե-
տոյք, ճարտար ձեռնագործութիւններէ (ma-
nipulation) ետքը՝ որոնց ծէսը անձնական
բազմամեայ փորձարկութիւններով կար-
գաւորուած է, կը գումաւորէ՝ վարպետի
ովէս՝ այն կտրածքները (coupes) զոր հմա-
րէն իրականացուցած է: Այդպիսի մեթո-
սով մը, որ այնքան հազուադէօրէն կը
գործադրուի այլուր, կարելի՝ էր որ ար-
դիւնքներն արտասովոր ըլլուային:

Այն բոլոր գեղեցիկ հետախուզու-
թեանց մէջն, որոնց ականատես ու տրո-
փուն վկան եղած եմ, հոս պիտի նկատի
առնեմ միայն անսնք որ կատաղութեան
հետ կապ ունին:

Պէտք է նաև, նկամթը յասակօրէն պար-
զելու համար, ըսել որ, եթէ Փասթէօր
հաստատած է թէ կատաղութեան միքրո-
պը հիւանդ մարդուն եւ անսառուններուն
ջղային գրութեան մէջ կը գտնուի. եթէ՝
համարեղ ներհայեցութեամբ մը (intuition), վարպետը կարողացած է նախազգու-
շական սրատաւատումը իրագործել անոնց
վրայ զոր կատաղի անսառն մը խածած է՝
անոնց մորթին տակ ներարկելով նախ ան-
գոյ (nulle) յետոյ մեղմացեալ ժահրայու-
թեամբ (virulence) ճագարի ջղային հիւա-
տածներու ջրախառնումներ (émulsion),
սակայն՝ հակառակ Փասթէօրի եւ իր յա-
ջորդներու բոլոր ջանքերուն, երբեք կա-

րելի չըր եղած կատաղութեան միքրոպը
որոշ ցոյց տալ: Գիտէին՝ օրինակի համար՝
թէ կատաղութեան միքրոպը Փասթէօրեան
պատուաստին պատրաստութեան ծառայող
կատաղ ճագարներու աղնածուծին մէջ
կը գանուէր, բայց ոչ մէկը այդ միքրո-
պը տեսած էր:

Քան տարտառն յարաւեւ ու յարտո-
ջանքերէ յետոյ, Մանուէլեան կարողացաւ
ինութիրը լուծել: Կատաղութեան միքրոպը
այլ եւս անտեսանելի չէ: Օրկանիզմ մէն
է, զոր ցարդ չին գիտեր գունասորել:

Այդ միքրոպը միշտ ջղային բջիջնե-
րուն մէջ կը բնակի: Իր յատկանշական
ձեւին տակ, ան կը ներկայանայ իբր ձուի-
կաձեւ (ovulaire) կամ կիսյաձեւ ամենա-
մանը մարմնիկ մը: Զայն միշտ կը գտնենք
կատաղութեան բոլոր ձեւերուն մէջ. եւ
կատաղութեան բանուած անսանոյն մօտ,
ամէն ուր որ ջղային բջիջներ կը գրո-
նուին, զոն այդ միքրոպը ներկայ է:

Աւելին կայ. իր ձեւով իր կազմած-
քով եւ իր գումաւորուելու մամայակու-
թիւններով ան բացարձակապէս անբաժա-
նելի է միքրոպէ մը որ անվիճել իօրէն բն-
դունուած է. թէ եւ գեռ անբաւականօրէն
ճանչցուած, եւ զոր երկու ամերիկացի զի-
տուններ քանի մը տարի առաջ ճագարին
ու մինիկին ջղային հիւառածին մէջ աե-
սան ու նկարագրեցին:

Յայց, պիտի ըսեն թերեւս մշտակը-
րաւնջ կամ բժամնդիր քանի մը մաքեր,
մեզի համար քիչ կարեւորութիւն ունի որ
անտեսանելին գումաւորել կարսկացած
ըլլան. ո՞րն է գործնական արդիւնքն այս
գիւտին: Պարզապէս աստղ մը աւելի է
երկնքի ցաւցակին մէջ, եւ նոր աստղեր
ամէն օր կը գտնեն մեր ասալաբաշինե-
րը... Զափազանց գործնական մաքերու այս
առարկութեան, Մանուէլեանի հետախու-
զութիւնները արդէն կը պատասխանեն:

Մէծ կարեւորութիւն ունեցող իրազու-
թիւն մը խորհրդաւոր կը մնար ցարդ: Գի-
տէինք թէ անսնք զոր իւածած է կատա-
ղութեան բանուած անսառն մը (սովորա-

բար՝ շուն մը), ամենքն ալ այդ հիւանդութենէն չեն վարակուիր... նոյն խակ եթէ Փասթէօրեան պատաւաստութը չէ կասարուած: Այսպէս, հինգ հոգիի վրայ՝ զոր միեւնոյն անառաւը խածած է եւ որ չեն վարմանուած, չորսը կրնան անվաս մնալ եւ հինգերորդը կը բոհուի ահաւոր հիւանդութենէն:

Այդ ապօրինակութիւնները չեն վրիպած Փասթէօրի լուրջ ուշագրաւթենէն, ուրվչետեւ կրցած էին իրք բացառիկ գէպք՝ նկատել որ երկու հոգիէն զոր միեւնոյն շունը խածած էր եւ որոնց մին ուշ դարմանուած էր եւ միւսը բնաւ չը վարմանուած, առաջինը կասազութենէ բննուած էր եւ երկրորդը բոլորին անվաս մնացած: Այս տեսակի իրողութիւններ, գէշ մեկնաբանուած, կրնային արգարացնել այն զրագարաւթիւնը թէ Փասթէօրի պատուաստը կասազութեան ախար կը փոխանցէր:

Եւ սակայն այդ երեւոյթի մասին առաջարկուած բոլոր բացարաւթիւնները մեծապէս սխալ կամ անբաւական էին, եւ Մանուէլեանին վերապահուած էր այդ ինդիրը լուծել:

Մեր բարեկամը ցոյց ստու արդարեւթէ բերնին ու լեզուին «միւրէօրներուն անմիջական մակերեսին առակ՝ աեղ աեղ կը գանուէին ջղային բջիջներու փոքրիկ գէղիր: Լորձնաթաղանթային շրջապատճն ամենափոքր մէկ ճաթուաւքը կամ ճեղքը ըստ կը բաւէ որպէս զի այդ ջղային բջիջները՝ մերկացած շվման մէջ մանեն բերանային միջավայրին հետ: Արդ, կատաղած շուներուն մօս՝ այդ ջղային բջիջները միշտ կը պարունակին՝ եւ առաջորդն:

Եւ ահա ամէն ինչ յուսակ կը գաւաճյ: Մակերեսույին սկրդուքներէն է. — կատաղած անասուններու բերնին մէջ այնքան յաճախագէպ, — որ թուքը (լորձոնքը) միքրոպալից կը գաւաճյ: Բայ այդ կեզաւորմանց (ulcération) թուռյն ու ուեղին, լորձոնքին ժաշրանութիւնը աւելի կամ

պակաս կ'ըւլլայ. անդոյ՝ այն անսասուններուն մօս որոնց բերանային վերնամաշկը անեղծ է, կամ ընդհակառակին շատ շեշտուած՝ երբ կեղուորումները միքրոպալից ջղային բջիջները կը մերկացնեն: Ու մարդ գիւրաւ կ'ըմբռնէ թէ միեւնոյն տնտունը, մէկէ աւելի անձեր յաջորդապար խածնելով, ժահը ներարկէ այն վիճակին համեմատ զոր «միւրէօրը» կ'ունենայ խածնալ շատ առաջարկուած անձուն անեցած պահուն, ունաեւ այն շատ փոփոխական շփումներուն համեմատ զոր խածնուած անձին վէրքին հիւսուածները կ'ունենան խածնալ շան բերանային խոցերուն հետ:

Այս արգիւնքները Մանուէլեան պարզեց կասազութեան միջազգային Համագումարին, որ Փասթէօրեան Հաստատութեան մէջ տեղի ունեցաւ 1927ին:

Ես ներկայ եղայ այն անմուսանալի ցոյցին սրագ Եւրոպայի ամենէն մեծարժեք գիւտուններն ընդունեցան այդ գեղեցիկ եւ անառարկելի զիւտը: Ես պէտք է աւելցնեմ, նոյն խակ եթէ Մանուէլեանի համեստութիւնն ասկից նեղուի, թէ մեծ ֆայֆէրը, գերման մանրէաբանութեան անվիճելի փարսկար, այդ օրը կմայից ոչ իր «վաւնալը շէօն»երը ոչ իր «քօլոսալ»ները:

Տեսանելի գարճած նոր միքրոպի մը գիւտը արգարեւ փոքր գիւտ մը չէ իրազեկներուն համար: Մանուէլեան իրապէս նոր գլուխ մը բացած է մանրէաբանութեան մէջ: Ամէն ինչ թոյլ կուտայ հաւատել թէ ոչ միայն կասազութիւնը, այլ բազմաթիւ հիւսնդութիւններ որոնց միքրոպն անծանօթ է, ինչպէս շան ձագերու հիւսնդութիւնը, հերփէսը, փոլ իօմելիթը, հետեւանին են միքրոպներու որ իր գտած միքրոպին խումբին կը պատկանին:

Մանուէլեան ատիկա արգէն ապացուցած է շան ձագերու հիւսնդութեան համար, ախա որ յուսահատութիւնն է աղնուացել շուներ մեծցնազներուն... Եւ ուրիշ ուշխատութիւններ ովտակ հետեւին ասնց:

Ու եթէ, չիմայ, եզրափակելու համար Մանուէլեանի գործը ներկայացնել նպատակ ունեցող այս գրութիւնս, վնասուեմ մերօրեայ մանրէաբաններուն մէջն գիտուն մը որուն գործը մեր բարեկամին գործին հետ կարենայ բազգատուիլ, անուն մը անմիջապէս գրչիս տակ պիտի գայ. անունը մէջ Շօտինին, որ ան ալ մէջաեղ համեց անձանոթ միքրոս մը, սիֆիլիսին սիֆիրօքէթը. Եւ որուն գիւտը մեկնակէար եղաւ անձանոթ մասցած հիւանդութեանց ամբողջ շարքի մը, —սիֆիրօքէթօգներու—ուստամասիրութեան: Մանուէլեանի արժանիքը նուազ չէ մէջ Գերմանին արժանիքէն, եւ իր գիւտին կարեւորութիւնը առնուազն հաւասար է:

Սրագին, ու հիացումով, կ'ողջունեմ Մանուէլեան պաշտօնակիցո, Հայ Շօտին:

Dr. PIERRE SEGUIN

* * *

ՄԱՆՈՒԷԼԵԱՆ

Մանուէլեանի հայրենակիցները կինան հպարտանալ այն նպաստով ը զոր այս վերջինը բերած է եւ կը յուսամ՝ գեռ երկար առեն պիտի բերէ՝ բնականն ու ախտաբանական անդամաբանութեան եւ բժշկական գիտութեան յառաջդիմութեանց:

Իրեն հետ տասը տարիէ ի վեր է միայն որ անձնական յարաբերութիւններ ունիմ, և առաջին օրէն մինչեւ ցարդ մեր բարեկամութիւնը հետզհետէ աւելիսերա գարճացած է: Բայց երեսուն տարիէն աւելի է որ Գիտութեանց Ակադեմիայի, կենսաբանական ընկերութեանց եւ հիւանդանոցներու հազորդագրութեանց ու պաշտօնաթերթերուն և Փասթէօրեան Հաստատութեան Տարեգրութեանց մէջ կը հետեւիմ իրնշանաւոր աշխատատութիւններուն, զոր ոկտու Փրոփ.

Մաթիաս Տիւվալի աշխատանոցին մէջ Բժշկական Համալսարանը, եւ զոր շարունակեց Փասթէօրեան Հաստատութեան մէջ: Զգային գրութեան բնականուն շիւսուածաբանութեան ուսումնակրութիւնը որ իր առաջին հետազոտութեանց նիւթը կազմեց, զինքը կարող գարճուց ամենաբարձր շահեկանութիւն ունեցող նովաստներ բերել ախտաբանութեան՝ ու մասնաւորապէս սիփիլիսի եւ կատաղութեան խացերուն մէջ կատարուած կիրարկութեան:

Այդ կիրարկութերէն սիփիլի շատանամ յիշատակելով 1914ին հրաաբակուած փոքրիկ յուշագիր մը, ուր կատաղութենէ բըռնուած շոներուն ու մարդուն լորձնային գեղձերուն եղծումները կը ծանօթացնէ: Հան ցոյց կատայ, թէ այդ խոցերը չեն գանուիր այն գեղձերուն մէջ որ թուքը կ'արտադրեն, այլ գեղձային սնելներն իրարմէ զատող միջացներուն մէջ, թէ նեկրի մարմնիկները որմնց ներկայութիւնը սերաօրեն կապուած է կատաղական ժահրին (virus) հետ՝ միջգեղձային միջոցներուն մէջ մէջ թուով գոյաթիւն ունեցող ջղային բջիջներու մէջ կը գտնալին(1):

Շատանց ի վեր ընդունուած է թէ կատաղութենէ բնուած շոներու թուքը միշտ կատաղական ժահը չի պարունակեր եւ այսպէսով կը բացարաւի որ կատաղութիւնը միշտ այդ անաստներուն խածուածքին հետեւանքավ չէ որ ի յայտ կուգայ: Կը թափ նոյն իսկ թէ ան բացարաւը է որ կը նկատուի այն անձերուն մօս զոր կատաղութենէ բնուած մարդիկ խածած են: Այս մամնայասաւի իրողութիւնները շատ լաւ կը բացարաւին եթէ հաստատուի թէ լորձնային գեղձերուն մէջ երեւցող կատաղական ժահրը ի սկզբան ջղային բջիջներուն մէջ է միայն որ կը գտնուի: Այն պարագային՝ այդ ջղային

(1) 1927 Ապրիլին, կատաղուքեան միջազգային Համագումարին, Մանուէլեան՝ կատաղուքեան միերոպն իսկ եւեւն համած է ջղային բջիջներուն մէջ բնդիմացապէս: